

# Ա. Լ. Ա. Շ. Կ. Ե. Բ. Տ

ԲԱՆԱԲԱՐ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Գ. Ք. ՆԺԴԵՂԵԱՆԻ

Ա. Ն. Յ. Ա. Ն. Գ. Ա. Ռ. Ա. Ծ. Ն. Ե. Բ. <sup>1)</sup>

Ընդարձակ իմաստի տառածներ

— Խաթըրը խընճ զօռ (ոյժ)  
շատ ա:

— Խախանտ (հանդարտ) գետ  
խաւար կը բերայ, զմփզմփան  
գետ՝ փունջ-փունջ մանուշակ:

— Խըլընքոտին մուխն ա մահ-  
նէն (պատրուակ):

— Խըլինք վըր տիրու մութին  
(մուլթ—շրթունք) անուշ ա:

— Խըլըլի (ուրիշի) աչքը քե  
լուս չի տայ:

— Խըլըլի հաց մարդու փոր  
չ'մնայ:

Սէրը, քաղցրութիւնը, յար-  
գանքը աւելի ուժեղ են քան ոյժը  
— բռնութիւնը:

Թէ գետի և թէ (փոխարեւո-  
բար) մարդու համար կըսուի:  
Բարկացոտ մարդը աւելի ան-  
վընաս է, քան հանդարտ, ան-  
վրդով երևացողը:

Երբ մէկը իր կեղտոտութեան  
անբաւական պատճառներ ցոյց  
կուտայ:

Ամեն մարդու պակասութիւն-  
ները և կեղտոտութիւնը իրեն  
դուրեկան են:

Ուրիշի ունեցածը միւսին ա-  
նօգուտ է:

Ուրիշներու օգնութիւնները  
չեն կրնար տևական օգտակարու-  
թիւն ունենալ:

<sup>1)</sup> Տես՝ «Ազգ. Հանդէս» XII գիրքը:

—Մըլղի հետ խօսացի, խօսքեր անուշ էր, ամնա (բայց) գառներ տուի գիւաններուն (գայլերուն):

—Մըլղի չընով հոր մը՝ մտի (մի՛ մտիր):

—Սունկ ծխողի յետև կերթայ:

—Սօսքի խամն (ընտիր—գաղտնիք իմաստով) ան ճօերուց (երեխայ) ու ծոերուց (խենթ):

—Սօրօտիկն հացի հետ չ'կերած:

—Մաղիկ վըր իր քօքին (արմատ) կը բուսնի, իշտըտուկ (վատ բոյս մը) վըր ուր քօքին:

—Մըռու (խենթի) հաց խելքովի փորն ա:

—Միծ ու ծոց լէ (ալ) իրար կը քիսին (դպիւ):

—Մուռ աղոս ջոջ (մեծ) եզնէն ա:

—Մուռ (խենթ, յիմար) մարդ գուր ծառ չոր կը թողայ, գէլու (այլի, ուրիշի) ծառ կը ջրայ:

—Մուռ վըր գեղին իրաւով ա:

—Կակուղ երես մարդ չկոխայ:

—Կապրի գրկուկ (գրկուածը), չապրի գրկող:

Կըսուի, երբ մէկը իր գործերը կըթողու, և ուրիշներու հետ աննպատակ կըրաղի, կը խօսի:

Ուրիշի դրդումներուն լսող մարդը միշտ փասաներ կունենայ:

Հայհոյութիւնը հայհոյողին անպատուութիւն, և օրհնութիւնը օրհնողին պատիւ կը բերէ:

Գաղտնիքներ երևան կելնեն մանուկներէն և խենթերէն:

Կնոջ գեղեցկութիւնը իւր էրկան ապրուստի միջոց չէ:

Ջաւաղներ ծնողաց բնաւորութիւնը կը ժառանգեն և անոնց օրինակին կը հետևեն:

Ագահներու և յիմարներու ունեցածը միշտ ուրիշներուն բաժին կըլլան:

Թեթև կռիւներ ու վէճեր ամենէն մտերիմները և սիրելիներն ալ կունենան:

Փոքրերու յանցանքները մեծերու թոյլտուութիւնէն առաջ կուզան:

Անմիտ մարդը կաշխատի միշտ ի փասս իրեն, և յօգուտ ուրիշին:

Երբ մէկը առանց ուրիշի հաճութեան անոր աննպատակ կը գործէ և կը խօսի, ինքնավստահ կերպով:

Համեստ, հեղահամբոյր մարդեր չեն անարգուիր ուրիշներէ:

Ճնշուած և փաստուածները երբ և իցէ ատեն մը կ'աջողեն լաւ ապրելու, իսկ ճնշող և փաստողներու ապագան միշտ վատ է:

—Կատղած շան դեղ՝ սպանելն  
ա:

—Կաթ տըւող կովու պտուկ  
չեն կարի:

—Կատուին քանի զարկես՝ թաթ  
կը թալայ (ճանկել):

—Կիսրար կորեկ կոնգներն ա  
կերած:

—Կոշտ (չորցած հողի կտոր)  
քարի տարտ կ'իլայ (քարի դրու-  
թեանը կըցաւի՝ անձրևի ժամա-  
նակ):

—Կովու կօրա (չափ) մողիկ  
(հորթ) կ'եղնի:

—Հարի մըտ Աստուած մարդու  
իրդաճ (գործաւոր) պիտի (պէտք  
է):

—Հարկ կը պթլայ (եղծել)  
գօրէնք:

—Հարս վըր ձիուն հն գինայ  
վի՞ր դսւաթ (բաժին) կեղնի<sup>1)</sup>:

—Հաց երեսանց կ'ուտուի:

—Հացն որ կիսուա՛ էլ չ'կպի:

Ծայրայեղ չարութիւնները կը  
վերջանան միայն չարերու մա-  
հովը:

Օգտակար մարդուն ֆլասս տալ  
մեծ յանցանք է:

Ծեծը, պատիժը փոխանակ  
ուղղութեան բերելու փոքրերը,  
աւելի վատ կը դարձնէ զանոնք:

Գործի մը գործիչներու բազ-  
մութեան հետեանքը միշտ գոր-  
ծին թերի մնալը և ֆլասսուելն է:

Երբ տկարը մտատանջութիւն  
կունենայ ուժեղի մասին՝ իրենց  
հաւասարապէս սպառնալիք վը-  
տանգին համար:

Ձաւակները ամենաշատը ծնող-  
ներուն կրնան հաւասարիլ:

Ամէն բանի մէջ մարդ օգնա-  
կանի, խրատուի և ընկերի կը  
կարօտի:

Երբեմն հարկը օրէնքին հա-  
կառակ գործել կուտայ:

Գործողութեան մը ամենավեր-  
ջին պարագային իսկ հնարաւոր  
է անոր խանգարումը, խափա-  
նումը և ուրիշին բաժին ըլլալը:

Թէ մարդու և թէ ամէն ա-  
ռարկայի արտաքին երևոյթը  
սիրելի կամ ատելի կընէ զայն:

Եղբայրներու և ընկերներու  
կրկին միութիւնը բաժնուելէն  
յետոյ անհնար է:

1) Գեղացի մ' իր տղային նշանած հարսնացուն բերել—  
պսակելու կերթայ, ուրիշ գիւղէ մը ձմեռ ժամանակ: Բուքը կը  
խեղդէ թէ այդ մարդ և թէ բոլոր հարսնաները: Կ'աղատուի  
միայն հարսը իր ձիուն հետ: Ձին ըստ բաղդի, միշտ առաջ կեր-  
թայ և ուրիշ գիւղ մը դուրս կելնէ, ու կանգ կառնէ տան մը  
դրան առաջ: Այդ տան երիտասարդը և մոլորուած հարսնացուն  
առաջ սիրահարուած կըլլան եղեր, և այս հանդիպումը Նախախ-  
նամութեան տնօրէնութիւն համարելով՝ կը պսակուին: Այսպէս  
դսմաթ ըսուած բանը անկարելի է ոչնչացնել:

—Հաւերուն ջուր պէտք ա,  
ճէտերու (աքաղաղ) գլօխ կցաւի:

—Հաւ երազնուվեր (երազի  
մէջ) զինք կորեկի արտի մէջ կը  
տեսնի:

—Հաւն ի կուտն ա մեռեր:

—Ձեռ գձեռ կը լուայ, էրկուս  
զերես:

—Ղազու (սագի) տիրուն հա-  
ւու հաւկիթ չ'խնային:

—Ճանճն ի՞նչ ա, որ ճրագուն  
(կամ ճմուռ) ի՞նչ եղնի:

—Ճլօթ (ապտակ) երեսի կօրա  
(չափով) կը զարկեն:

—Ճրագ անձէթ չ'վառի:

—Մահն ընկերով՝ հարսնիս ա:

—Մամու կօրա (մօր չափովը)  
մօզիկ (հորթ, զաւակ իմաստով)  
կեղնի:

—Մարդը ինչքան խելքով եղ-  
նի՝ թըղ ծուռն (խենթին) խօսք  
(խորհուրդ) հարցու:

—Մարդ մէկ աչքի տեղ հա-  
ղար աչք կը սիրայ:

—Մարդ որ կզի՝ (գճիլ) հեծ-  
նող չ'կայ:

Երբ մէկը ուրիշի օգտին հա-  
մար յօգնութիւն կը կրէ:

Երբ մարդ մը գործի մը մէջ  
իրեն նպաստաւոր կողմը միայն  
կը մտածէ:

Կաշառակերութեան վարժուած  
դատաւորը մինչև մահը կը մնայ  
կաշառակեր:

Իրարու օգնելով միայն կարե-  
լի է մեծ գործեր կատարել:

Փոխարինելու կարողութիւն  
ունեցողին ինչ բան չ'զլացուիր:

Փոքր պատճառներէ մեծ ար-  
դիւնքներ առաջ չեն գար:

Պատիժը յանցանքի, և տու-  
գանքը կարողութեան չափով  
պէտք է ըլլան:

Առանց աշխատութեան և զո-  
հողութեան՝ օգուտներ ձեռք չեն  
բերուիր:

Թշուառութեան մէջ սփոփանք  
մը կայ—երբ հասարակաց է այն:

Մայրը, շատ-շատ, իրենց հա-  
ւասարող աղջիկներ կրնայ ծնել  
և մեծցնել:

Խորհուրդ հարցնելը ամենա-  
հարկաւոր բանն է նոյնիսկ խե-  
լացիներու համար:

Մէկ անձի պատիւի համար,  
կարելի է անոր բարեկամներու  
յանցանքը ներել:

Հերիք է որ պակասութիւն մը  
ունենայ մարդ, մեղադրողը, նա-  
խատողը, աննպաստ խօսողը  
միշտ պատրաստ է:

